WORLD REVOLUTION

THE PLOT AGAINST CIVILIZATION

(In Armenian)

By

Mrs. Nesta Webster

In Two Volumes

Volume 1

Introduction, Preface, Translation, Annotation
By
Edic Bagdasarian
www.Edic-Baghdasarian.com

Armenian Research Center
https://edic-baghdasarian.com/ARC/index.htm

ISBN: 978-1-990573-57-6

Toronto 2025 Canada

Համաշխարհային Հեղափոխություն

Քաղաքակրթության Դեմ Դավաճանություն

ՆԵՍՏԱ ՎԵԲՍՏԵՐ

Երկու Հատորով

Հատոր 1

Առաջաբանը, Ներածությունը,թարգմանությունը և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

Համաշխարհային Հեղափոխություն

Քաղաքակրթության Դեմ Դավաճանություն

ՆԵՍՏԱ ՎԵԲՍՏԵՐ

Երկու Հատորով

Հատոր 1

Առաջաբանը, Ներածությունը, թարգմանությունը և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

ISBN: 978-1-990573-57-6

www.Edic-Baghdasarian.com

Տորոնտո – 2025 - Կանադա

Բովանդակություն

Ներածություն *Էդիկ Բաղդասարյան* 7

Հեղինակի կողմից 29

Ներածություն *Նեստա Վեբստեր* 31

Գլուխ 1 33

Իլյումինիզմ 33

Գլուխ 2 77

Առաջին ֆրանսիական հեղափոխությունը 77

Գլուխ 3 125

Բաբեուպի դավադրությունը 125

Գլուխ 4 179

Սոցիալիզմի աճը 179

Փիլիսոփաները 201

Գլուխ 5 252

1848 թվականի հեղափոխությունը 252

Անվանացանկ 309

Վերջ առաջին հատորի 343